

ՀՀամաձայնիր այս կարծիքին հետ. «Գրուածք» մի չկայ, կասէ, որ հաստատէ թէ տպա- «գրութեան արուեստին գանողը հրաժարե- «ցաւ իւր գործէն, ուստի եւ փառքէն»: — Սակայն մեղի առաջին կարծիքը աւելի բնա- կան կերեւի. վասն զի նա իւր ծերութեան օրերը այնպիսի ապրուստ ստանալով՝ հաւա- նական է որ չկարողանար կամ չկամենար աշխատիլ այլ եւս տպարանին մէջ, եւ միթէ կութթեմպէրկի պէս մարդը ձեռք քաշելով տպարանական գործողութենէն, կզրկուէր իւր փառքէն. միթէ մատենագրին մէկը օգ- տակար գրուածք մի տպագրելէն յետոյ պա- րապի երկրագործութեան կամ վաճառակա- նութեան, զրկուած կհամարուի իւր ուսում- նական կամ մատենագրական անունէն . . . — Ուրեմն եւ Կութթեմպէրկ հեռանալով տպարանական գործառնութենէն՝ զրկուած չէր համարուեր իւր փառքէն:

Վերջապէս Կութթեմպէրկ իւր բազմա- մեայ աշխատութիւններէն, եւ այն սքանչե- լի գիւտը կատարելագործելէն յետոյ, վախ- ճանեցաւ իւր ծննդեան քաղաքին մէջ՝ 1468 թուականին վետրուարի 24-ին: Նորա վեր- ջին օրերուն մի միայն ուրախութիւնը այն էր՝ որ աչքովը կտեսնէր իւր գիւտը արդէն իդործ գրուած զանազան քաղաքներու մէջ (*):

(*) 1460 Թուականէն սկսեալ՝ նոր նոր տպարաններ բա- ցուեցան լեռուսու, այսինքն Պամբէրիլ մէջ՝ 1461 Թուակ, Պազէլի մէջ՝ գրեթէ նոյն միջոցին, Քունիսի և Սուպիա- կոյի մէջ՝ 1465 թ., Հովոմայ մէջ՝ 1467 թ., Ավկանուրիկ մէջ՝ 1468 թ., և այլն:

Կութթեմպէրկ վոխագրուելով այս անցա- ւոր աշխարհէս՝ իւր անմահական գիւտը յանձնեց ապագայից. բայց ապագայք շու- տով չկարողացան ճանաչել նորա գիւտին արժէքը, եւ այն պատճառաւ նոյն իսկ մե- ծահանճար արուեստագիւտին պատմութիւնն անգամ միայն այն ժամանակ սկսան գիր ան- ցընել, երբ մնացած չէր ոչ նորա ժամա- նակակից մարդիկներէն եւ ոչ կենդանի աղ- բիւր մի պատմութեան: Յետոյ մեծ հետա- քրքրութեամբ սկսան որոնել նորա հետաք- րքրութեամբ սկսան որոնել նորա հետաք- րքրութիւններէն թողոցին մեզ՝ խառն տեղեկութիւններով շփոթուած: Մեք այն տեղեկութիւններէն գլխաւորներն ու հաւանականը գրինք այս տեղ, որ գրուած են խոհեմ, ուսումնական ու խղճմտանքաւոր մարդկանց ձեռքով. բայց եթէ գրէինք զանազան ժամանակներ նորա համար եղած հազար ու մէկ տեղեկու- թիւնները, այն ժամանակը նոցա միայն չա- փէ գուրս տեղ կհարկաւորէր, ինչպէս որ առանձին գրքեր եւս տպուած են:

Բացատրեմք այլ եւս երկու ինդիր. այս- ինքն նախ՝ թէ երբ, ուր եւ ինչպէս սկսուե- ցաւ տախտակի վերայ տպագրութիւնը. եւ երկրորդ՝ թէ ինչ պատճառաւ Հոլանտացի մատենագիրները ջանացին տպագրութեամն գիւտը իւրեանց Քուրք անունով քաղաքակ- ցին սեպհականելու:

(Աւարտի յառաջիկայս.)

ՀՐԱՅՈՒԹՆԵՐՈՒ ԽԱՆՉՈՂ. ԿՈՄ ԼԱԿԱՆ

Հրաբուկս լեռներէն ելած լաւային կամ խան- ծողին վրայ զարմանալի յատկութիւններ կան: — Ամերիկայի Քոթոփաքսի հրաբուխը 1738-ին՝ բերնէն մինչեւ 3000 ոտնաշափ բարձր նետեր է իւր խանծողները, այսինքն կրակու քարերն ու հալած մետաղի նման լաւան: Նոյն հրաբուխը 1744-ին այնպիսի սաստիկ շառաչմամբ բուճնկեր է որ ծայնը մինչեւ 600 մղոն տեղ կլըսուի եղեր: — Վեսուվ լեռը 1794-ին 45 միլիոն խորանարդ ոտնաշափ թանձրութեամբ լաւա դուրս տուեր է:

— Ետնա լեռը 1810-ին այնքան լաւա բխեր է որ ինը ամիս՝ ամէն օր մէկ մեթր կրածրանայ եղեր երեսը, եւ այն դուրս նետուած նիւթը տասը տարիէն հազիւ պաղեր է բոլորովին: — Քոթո- փաքսին 109 խորանարդ մեթր մեծութեամբ ժայռ մը նետեր է մինչեւ 9 մղոն հեռու տեղ: — Սում- պաւայի հրաբուխը 1815-ին՝ մօխիրները նետեր է մինչեւ ձաւա կղզին՝ որ 300 մղոն հեռու է, եւ քաղաքին 12,000 բնակիչն քանը միայն կրցեր են ողջ մնալ ու ազատի այն սոսկալի փորձանքէն: